

ԱՒԵՏԱՐԱՆԸ ԵՂԱԻ ՈՒՂԵՑՈՅՑ՝ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ԿԵԱՆՔԻՆ

Դարերու մեծագոյն պատգամը, որ երկու հազար տարի առաջ տրուեցաւ ՆՈՐ ԿՐՕՆՔԻՆ ՀԻՄՆԱԳԻՒԼԷՆ, լուսաւորեց երկրի հորիզոնները յաւերժութեան ճառագայթներով:

Եթէ մեր նայուածքը ուշադիր սեւեռեմք հիմնաւորց եւ նորագոյն պատմութեան էջերուն վրայ, պիտի հաստատեմք այս մեծ ճշմարտութիւնը:

Ի՞նչ է ստուգապէս մեր մշտահալած ու եղբարբայտ ժողովուրդին կեանքին պատմութիւնը, ու ընդհանրապէս, պատմութիւնը մեծ ու փոքր բոլոր ժողովուրդներուն:

Մերք՝ խաղաղաւէտ ու մերք՝ խռովայոյզ կացութիւններու յարափոփոխութիւն մը, առաւելապէս վշտալի ու ողբերգական:

Դարաշրջաններու տեւողութեամբ՝ անկումներ ու վերականգնումներ, պարտութիւններ ու յաղթութիւններ, նահանջներ ու գրոհներ, ստրկութիւններ ու ազատութիւններ, ներքին հակամարտութիւններ ու յեղափոխութիւններ...:

Այս բոլոր ազգակործան յեղաշրջումները՝ անբաժան եղած են հայ բազմատանջ ժողովուրդին ճակատագրէն, իր գոյութեան հազարամեակներու ընթացքին:

Ապահով ու լուսաւոր եղած է հայ կեանքը, երբ աւետարանական ճշմարտութիւններէն առած է իր ճակատագրին ուղղութիւնը:

Դժբայտ ու դառնակսկիծ եղած է իր ապահովութիւնը, երբ հեռացած է Աստուծոյ լոյսէն ու ետական միտումներով մթագնած է իր հոգին:

Աւէն անգամ, երբ աչքերը յարած է հոգիներու անզուգական Առաջնորդին, եղած է կենսուրախ, յուսալատ ու լուստես: Ու երբ իր գած է իր հոգեկան հաղորդակցութիւնը լոյսի աղբիւրէն, տարագրած է խաղաղութիւնը հայրենի հորիզոններէն:

Ի՞նչ էր իրական պատկերը մեր հայրենի Փոքր Ածուիմ Քրիստոնէութեան նախնական օրերուն:

Աւեր ու աւերակ հողային սահմանափակ տարածութիւն մը, յետամնաց, անդէմ, ազգային յատկանիշներէն զուրկ, անկազմակերպ ժողովուրդ մը:

Ձունէր գիր ու մշակոյթ, չունէր ազգային ու խաղաքական կառոյցներ, չունէր մտաւորականներ ու ղեկավարներ, չունէր ներկայացուցչական դէմքեր, հպատակ ժողովուրդ մը աշխարհակալ պետութիւններէ հովանաւորուած, տեսապէս ենթակայ հալածանքներու, գրկանքներու, արշաւանքներու եւ մարտիրոսական զուլումներու:

Իր բազմահազարամեայ գոյութեան բոլոր դարաշրջանները, մէկը միւսէն, առաւել եղբարական, պահած են մշտակենդան իր գոյութեան պայքարը՝ զոհողութեան բարձրագոյն պատնէշներու վրայ...:

Ամենադժնգակ ու ապերախտ պայմաններու մէջ սակայն, չլքեց իր հայրենի հաստէն, չուկարացուց իր հոգեկան ուժերը, չստրկացուց իր կամը, անվհատօրէն Աստուծոյ գորութեան ապահանձ՝ պայքարեցաւ ու յարատեւեց ապագայ յուսալատ օրերու լուստեսութեամբ:

Այնքան անքականելի ու անպարտելի էր Փրկչին Աստուածութեան հանդէպ իր հաւատքը, որ երկրի բոլոր ժողովուրդներէն առաջ, տուաւ մեր պատմութեան բուականներու ամենէն պանծալին, պաշտօնապէս ու ազգովին, ՅՕ1 բուսին ընդունելով Քրիստոսի Աւետարանը, որպէս յարացոյց իր ազգային գաղափարական ձգտումներուն եւ հոգեկան վերացումներուն:

Այնուհետեւ Ս. Էջմիածինը դարձաւ Հայրապետութեան աքոռանիստ կեդրոնը, ուրկէ աշխարհի հայութիւնը կ'առնէ իր ուղղափառ հաւատքին ներշնչումը:

Կարճ ժամանակի մէջ, անկազմակերպ ու անկերպարան հայութիւնը՝ դարձաւ իր գիրով ու մշակոյթով, իր հոգեւոր ու իմացական առաջնորդներով քաղաքակիրթ ժողովուրդ մը, արձանագրելով պատմութեան մէջ իր հոգեկան ներշնչումներուն ՈՍԿԾՂԱՄԸ:

Թօքունց իր էութեան մէջ արմատացած սնամէջ հաւատալիքներու եւ նախապաշարումներու աւելորդապաշտութիւնները, երբ տեսաւ Քրիստոնէութեան մէջ իր ազգային գիտակցութեան զարթօնքը, իր անմահութեան հիմերը, իր ապագան ջահաւորող լուսապայծառ ազդակները:

—

Արեւմտեան երկիրներու մէջ տիրող յետադիմութեան եւ սոցիալութեան խաւարը եւ արեւելէն մեր հայրենի սահմաններէն ներս խուժող բարբարոս ցեղերու արշաւանքները, չկրցան սարսել Աւետարանի հաւատքին վրայ ժայռացած Ս. Էջմիածնի Մայր Տաճարին ամբանիստ հիմերը:

Հոգեւոր մշակոյթով սնած բոլոր ժամանակներու հայ սերունդները, Քրիստոնէութեան մէջ տեսան հայութիւնը եւ հայութեան մէջ Քրիստոնէութիւնը:

Չկայ ու չէ եղած Քրիստոնեայ աշխարհին մէջ ժողովուրդ մը, որուն

կեանքը բարացուցէ Քրիստոնէութեան եւ ազգութեան համաձոյլ զուգակցութիւն մը:

Վաղմբական դարերէն մինչեւ այսօր, ո՞ր ժողովուրդը կրնար վերապրիլ իր հաւատով, իր լեզուով, իր մշակոյթով, իր տոհմաշէն աւանդութիւններով, կրնէ ետք, իր բզգտուած մարմնոյն վրայ՝ Հոռովեական, Պարսկական, Արարական, Թրքական ամենադաժան բռնատիրութեան անդոհանքը եւ անպատմելի զրկանքները:

Հինգ հարիւր անապառ տարիներ ստրկութեան մէջ ապրած է հայութիւնը: Հարցնենք, ո՞ր Քրիստոնեայ ժողովուրդը կրնար տոկալ եւ իր ազգային ինքնութիւնը եւ հաւատքը աննոյժ պահել, առանց կրթական օճախներու, առանց պաշտամունքի ազատութեան, առանց կեանքի ապահովութեան, համագիշերային մղձաւանջներով ու անկութիւններով, միշտ պատրաստ տարագրուելու, հալածուելու, ջարդուելու նզամածամային մարտահրաւերներու դիմաց:

Չկայ աւելի ծանրակշիռ մեղք մը՝ Աստուծոյ եւ Ազգին խղճմտանքին առջեւ, երբ հայու ապերախտ ծնունդներ, հպարտօրէն կ'անցդիտանան իրենց մայրնի լեզուն, իրենց տոհմային ծագումը, իրենց նահատակ ժողովուրդին հարուստ անցեալը եւ թիկունք կը դարձնեն ներկայ օգնութեան կարօտ իրենց ազատ ու արքայազն հայրենիքին:

Սկեզեցույ մահացու մեղքերու շարքին՝ հայու մը ցուցաբերած այս դժմոտեանի ապերախտութիւնը, եթէ ամբողջ մարդկութեան կողմէ ներողամտութեամբ դիտուի, չի կրնար սակայն խուսափիլ Աստուծոյ արդարութեան պատուհասիչ մտարկումներէն, երկրի ու երկնքի ստեաններուն առջեւ:

Հայ ժողովուրդի հնագոյն անցեալէն՝ երկու յաւերժալոյս սրբութիւններ երկնքէն

տրուած են հայ ժողովուրդին:

Ս. Էջմիածնի Մայր Տաճարը եւ հայ մեծաւաճ լեզուին տաները:

Աստուծոյ Միածին Որդիին պարգեւն է Ս. Էջմիածնի Մայր Տաճարը, որուն միտունած սիւներուն առջեւ հայ ժողովուրդը՝ դարերէ ի վեր աղօթքեր, դառնօրէն արտասուելք, մարտիրոսացքեր, լաւատեսօրէն յուսացքեր, գուրգուրանքով պահեր ու պաշտպանքեր է իր Ուղղափառ Հաւատքը՝ բարբարոսներու դէմ մահանելով ու ռոյսկիզուելով:

Այսօր ալ՝ հայրենիքի մէջ, հաւատքին հնաւանդ ոգեւորութիւնը կը հրաշագործէ եւ շխարհի բոլոր ուղղութիւններէ բազմաազգար հայեր կու գան եւ երկիւղածութեամբ կը խնամարհին Իջման Ս. Սեղանին առջեւ, ազգային հիւստեանէ հպարտութեամբ դիտելով հայ հոգիին ու մտքին սրբալոյս ստեղծագործութիւնները, որոնք՝ յատուկ հոգածութեամբ պահուելու են ժամանակի ակերտներէն ու ներկայիս կը ցուցադրուին ամենագոյն այցելուներու:

Աշխարհը սուրի ու հուրի արքայիներու մէջ դողացնող Լէնկիմուրները, ձենկիզխանները, Մահաբասները, որ ճար ճարի վրայ չբողոցին մշակոյթի ո՛չ մէկ կոթող ու ստեղծագործութիւն, բայց խնայեցին Ս. Էջմիածնի Մայր Տաճարին, աղօթանւէր ժողովուրդին արցունքներէն ու պարտանքներէն խղճահարուած:

Ս. Էջմիածնի՛ն՝ հայտնութեան անգիր Աւետարանն է, հայ ազգին անգիր պատմութիւնը, հայ արուեստին ու հոգեւոր մշակոյթին դիւրեական բանգարանը, հայուն անպարտելի հաւատքին կրանիքէ կոթողը, վերջապէս, մեր տոհմաշէն աւանդութիւններուն եւ ցեղային առանձնայատկութիւններուն մշտնջենական խորհրդանիշը:

Առանց Մայր Աթոռի Առաքելաշնորհ Գահակալին, կարելի չէ ըմբռնել նուիրապետական ոչ մէկ իշխանութիւն:

Հարագատ հայը, հայրենասէր հայը,

յաւիտենական հայը, Ս. Էջմիածնի գաւակ հաւատացեալ հայն է:

Անբաժանելի ու անբեկանելի նուիրականութիւններ են բոլոր հայրենապաշտ հայերուն համար, Հայութիւնը եւ Քրիստոնէութիւնը, Մայր Աթոռը եւ Հայրապետութիւնը, Հայաստանը եւ Արարատը, հայրենի ժողովուրդը եւ Սփիւտհախալութիւնը:

Պէտք է տեսնել, գոնէ անգամ մը, թէ հայ հաւատացեալը, ի՞նչպէս բարձր բարեպաշտութեամբ ծունկի կու գայ եւ կը համբուրէ Մայր Տաճարին սրբատաշ ճարերը:

Եւ ինչպիսի փառաւորումով եւ սիրաշեքով մաղթանքներով կը դիմաւորէ Վեհափառ Հայրապետը, եւ Նորին Ս. Օծութիւնը հոգեւորականներու թափօրով մուտ կը գործէ տանարէն ներս:

Հոգեգրաւ ու հոգեշահ տեսարան մըն է սակիւս, որ հաւատացեալը միայն երկիւղի մէջ կրնայ տեսնել ու ներգգայ նշմարիտ հաւատքին քաղցր տրոփումները:

Ամէն հայ հաւատացեալ, ինչ դաւանանքի ալ պատկանի, պէտք է որոշ գիտնայ, թէ հայ եկեղեցւոյ ծոցէն ծնաւ հայ գիրը:

Վանքերու խոնաւ ու մթին խուցերու մէջ գրուեցաւ հայ ժողովուրդին կեանքին ու հաւատքին պատմութիւնը:

Հայ առաքելական եկեղեցւոյ ծոցին մէջ պատուաբարուեցան Քրիստոսի Աւետարանը եւ մեր ազգային սրբութիւնները:

Հայ եկեղեցին՝ իր երկհազարամայ գոյութեան ընթացքին, եղած է մեզի համար, թէ՛ Աստուծոյ տունը եւ թէ Ազգին տունը:

ՎԱՄԻԱՆ Ա. ՔԶՆՅ. ՏԻՒԿԵՐՈՍԱՆ